

20.204

ԱՐԴՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ՊԱՐ. 1

# ՊՕՅ-ՄՔԱՆՈՒԳԵ

64

## ՅՐ ԿԵԱՆՔԻՆ ԵՊԱՏԱԿԸ

## ՀԱՅ ՊՈՅ-ՄԻԱՍՆԻԴՆԵՐ



#### 4. የጊዜ ስርዓት

ՀԱՅՐԱԿԱՆ Գ. ՊԱՐԱՏԵԱՆ

329.14  
2-59

1913

Printed in Turkey

Մատենաց ՆՈՐ ԿԵՑՈՒՅԹ, Թիվ 103 ՏՐՈՒՅՄ

3.14  
53

17 FEB 2010

# ՊՕՅ-ՍՔԱՌՈՒԴՔԸ

Խ.

ԵՒ

## ԻՐ ԿԵԱՆՔԻՆ ՆՊԱՏԱԿԸ



## ՀԱՅ ՊՕՅ-ՍՔԱՌՈՒԴՆԵՐ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂ.ՏԱՏ.ԵԱՆ

1913

9932

11.06.2013

20.204

卷之三

### ՅԱՐԱՉԱՐԱՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ

Աշխարհի վրայ ամեն բանէ առաջ ու ամեն բանէ առելի կը սիրեմ ազգս , ու կը յարգեմ այն բոլոր կենդանի հակները , անկենդան իրերը ու յիշատակները , որոնք ինձի կը յիշեցնեն անոնց ալ Հայ , անոնց ալ հայկական ըլլալը . մարդիկ այս բանը ազգասիրութիւն կը նկատն :

Եւ միքէ ազգասիրութեան լաւագոյն ձեւը չպիտի  
թլար սիրել ու յարգել այն փոքր տպաքը, որոնի իրենց  
այսօրուան փոքր հոգիներով, փոքր միտերով ու փոքր  
ալ մարմիններով վաղուան մեծ Հայութիւնը պիտի կեր-  
տեն. այս գիտակցութիւնը ինքնին մեզի հեռուանք կը  
պատճառէ, եւ սակայն, եթի մեծ յոյսեր կը դնենք ա-  
նոնց ապագայ կենաքին ու գործունեութեան վրայ,  
պարտաւոր ենք մի եւ նոյն ատեն աշխատի անոնց ա-  
պագայ անհատական բարօրութեան, որ ազգի մը հա-  
ւախական բարօրութեան նախապայմանն իսկ է :

Մենք այս մասին տաս ես մնացած ենք. տղան կը դասիւրակենք այնպէս՝ ինչպէս որ կ'ուզենք կամ կր- նանք, եւ ոչ թէ այնպէս, ինչպէս որ պարտաւոր ենք դասիւրակել. չենք ընդունած տղուն անհատականու- թիւնը, այլ զայն կրթելիքս իսկ իրեն հանդեպ բարիք մք նկատելով, աշխատած ենք նոյն իսկ անուն մէջ մեռ- ցքնել այդ ողին ու այսպէս զայն դարձնել տեսակ մը բառչուե պուազրիկ, որ կայունութիւն չունի ու ամեն կողմէ կը հակի:



۱۵۳

10

Այս Գրեոյիլը ուրիշ նպատակ չունի, բայց եթէ սասարկել նոր սերունդին բանական ու հաղաքաջիական դասիարակուրիւն մը ստանալուն. մեր կրթական սխալները հոս վերիշելով նպատակ չունինք անուռած անոնց վրայ լալու, եւ սակայն պարտաւորութիւն ունինք զգուշանալու կրկին զանոնիք գործեկ, որովհետեւ անոնիք զինք ազգ. մեծ դժբաղդութիւններու կրնան առաջնորդել, որովհետեւ ազգ մը որ օրուառ նկարագիր ու մանուր ապրելու հաշակը չունի, չի կրնար երկար ապրիլ:

Գրեոյիլն Առաջին մասը կը կազմէ Պօյ-Միասնական գաղափարին մասին հակիրճ ու սակայն ամենակատարեալ տեղեկութիւններ. Երկրորդ մասը պատրաստուած է տղայոց մեծ բարեկամ Յովին. հ.թ. Հինութեանի կողմէ, յատկապիս Հայ տղայոց համար գրուած :

Այս գործը հրատարակելով այն համոզումը ունինք թէ շարժումին առաջնորդող գաղափարները սիմբի կարենան Հայ Երիտասարդութեան կողմէ իւրացուիլ կազմուելով նմանօրինակ խումբեր, որոնի կարելիութեան սահմանին մեջ մարզուելով ու գործելով, ահյատակոյս ազգասիրական մեծ գործ մը կատարած պիտի ըլլան ու իրաւամբ արժանանան գալիք սերունդներու երախսագիտութեան. այս Գրեոյիլը ու անոր մեջի գաղափարները տարածելով, նպատակ ունինք ներկայ սերունդը այնպիս մը կրել, որ ապագայ Հայ սերունդներուն անիմքին չարժանանայ:

### ՇԱԿԱՐՏ ՔՐԻՍԵԱՆ



## ՊՕՅ-ՄԻԱՍՆԱԿԱՆ

• Ե •

### Ի Բ Կ Ե Ա Ն Ք Ի Ն Ն Պ Ա Տ Ա Կ Բ



Ա.

Տղաքս, այսօր կ'ուզեմ ձեզ խօսիլ ձեռնարկի մը վրայ որ գիտեմ թէ շատ մօտիկ է ձեր սրտին: Ձեր մէջէն շատեր չեն անդիտանար թերեւս այդ ձեռնարկը, բայց գուցէ ըմբռնած, զգացած չըլլան անոր ոգին, որ իր մէջ կը խսացնէ ինչ որ կարելի է երեւակայիլ ամենէն աւելի առողջ և բեղուն՝ անհատական և ընկերացին բարոյական առասկետով:

Այդ ձեռնարկն է Յօն scoutsը: Կ'արժէ կամ մասնաւոր ձեր պարտականութիւնն է տոգորուիլ անոր ոգւովը և ձեր բարուց մէջ մտցնել այդ ոգին:

1911 Յուլիս 4ին, Ուլիսասը բարքին մէջ, Անգլիայ ձօրձ ե. թագաւորը աչքէ կ'անցընէր 30,000 Յօն scoutsներ, որոնք եկած էին Մեծն Բրիտանիոյ ամէն կողմէրէն և նոյն իսկ կայսրութեան ամենէն հեռաւոր աւելիքէն: Հազիւ գլուխը թագ գրած, կուզէր ցոյց տալ իր համակրութիւնը այդ մանկական և խլամախլ գունդերուն, այն պահուան ուր իր ազգին երիտասարդ ոյժերուն վիճակը կուզէր գիտնալ, առանձնաւնորհեալ անդ մը կուտար այդ տարօրինակ կազմակերպութեան, որ գեռ երէկ ծնած՝ արդէն զեղուն էր կեանքով:

Այս ձեռնարկին ծնունդ ստուգը եղաւ զօրավար Baden-Powellի գիրքը, Scouting for Boys, որ հրատարակուեցաւ 1908 ի սկիզբը։ Զօրավար Baden-Powell, Transvaalի պատերազմին մէջ, զարմացած էր տեսնելով որ հայրենիքը ա՛յնքան անպատճառ էր գործելու, նկարագրի տէր մարդիկ ա՛յնքան հազուագիւա էին, ցեղին աւանդական կորովը ա՛յնքան նուազած էր, և կ'առաջարկէր պարզ ու աղդեցիկ գեղ մը, այն է՝ երիտասարդներուն ներչնչել սէր այն մարդանքներուն համար, որոնք այնքան տարօրինակ կիրապով կը գարգացնեն նկարագիրը՝ կոյս անտառի մէջ ապրող մարդոց, երկրախոյզներու, որտորդներու, ճամբար հարթող զօրականներուն։ Զօրավարին գաղափարը խանդավառ ընդունելութիւն մը գտաւ երկրին ամէն կողմերը. ամէն տեղ աղաքներ եւ երիտասարդներ SCOUTներ կազմեցին. ամէն կողմ գտնուեցան այս գաղափարին օգտակարութիւնը զնահատելու կարող մարդիկներ՝ վարելու համար նոր գունդերը։ Օրինակը ապահուեցաւ նաև Անգլիոյ գաղթականութիւններուն և օտար երկրներու մէջ։ Մէկ տարուան մէջ 100,000 SCOUT կար։ 1911 ի Յուլիս ամսուն՝ կէս միլիոնէ աւելի էին անոնք։ Բրիտանական ամէն գաղութի մէջ, Միացիալ Նահանգները, Շիլի, Արժանդին, Գերմանիա, Ռուսիա, Հուանասան, Ճապոնիա, Չին, Քին, Քաղաքակիրթ երկիրներու մէծ մասին մէջ։

\* \* \*

Ի՞նչ բանի մէջ կը կայանայ այս ձեռնարկին կարեւ որութիւնը։ Բացատրեմ ձեզ մէկ քանի բառով։

Բոլոր քաղաքակիրթ երկիրներու մէջ բարեկեցութեան գարգացումը կը վտանգէ բարոյական հաւասար-

բակոռութիւնը և քաղաքացիական արժէքը։ «Գերաքաղաքակիրթութիւն»ը կամքը եւ ձեռներէցութեան սպին ակարացուցած է։ Մասուրականներու և դիւրազգածներու, արուեստագէտներու և գիտուններու, շիշերանդիներու և քննադատներու սերունդներ կ'արտադրէ ան, բայց գործելու, ճգնելու, վասնիք գիւմագրաւելու եռանդքը երթալով կը տակսի, կորովը, նկարագիրը կը փանաց. հանրակառքերը, ինքնաշարժ կառքերը կը մեղկացնեն, ֆութօլի մրցումները, սիւնէմանները և ուրիշ այս կարգի բաներ պանդոյններու ժողովուրդ մը կ'ընէն զմեզ։ Աւելի կը սիրենք վայելել քան թէ գործել, աւելի կը սիրենք վայելել քան ստեղծել, անդամալուծութեան կարապետ թիրութիւնը կը ձարակի ազգերուն մէջ։

Սրդ, այս բարեմասնութիւնները որոնք զմերդ կը թուզուն հետզհետէ՝ կը գտնուին տակաւին աւել մը. այս ձամբորդները և գաղթականները, որոնք Ավրիկէի խորը և ամերիկեան անտառին մէջ ամէն օր կը մաքանին մարդոց և իրերու թշնամութեան դէմ՝ մէծ չափով ունին այդ բարեմասնութիւնները։ Վայրենի կեանքը այս գալուցն է որ մեզ պիտի սորվեցնէ մեր մեղկացած կորովները նորէն զօրացնելու միջոցը։ Այդ կեանքին մէջ ստիպուած ես, ուղես չուղես, մարդը ըլլալու և ո՛չ ոչխար, քայլ առ քայլ նուածելու թըշնամի բնութիւնը, և նթէ ուղես յաջողիլ՝ կը յաջողիս բնի, տիբարար։ Ձեռներէց, յանդուզն, արի, հնարքներու առատ պաշարով զինուած, այդ մարդիկ վայրկեան մը չեն դադրիր նուածելու այն միջալայրը որ իրենց կ'սպառնայ միշտ, չարքաշ են և ժուժկալ. աէ՛ր իրենց կամքին, աէ՛ր իրենց ամէն մէկ զնդերին, կարդապահութեան և անձնագոհութեան ոգի ունին, ունին

ուժովներուն վեհանձնութիւնը, ունին զուարթութիւնը անոնց որ բանէ մը չեն վախճար: Առնութեան և նկարագրի կատարեալ տիպարներ են:

Ինչ ինչ վայրենի ժողովուրդներ մեզմէ աւելի աշեկ գիտեն այս գործոն բարեմասնութիւնց արժէքը և կը ջանան զանոնք զարդացնել իրենց զաւակներուն մէջ: Զուլուները հետեւեալ եղանակը կը գործածեն: Երբ պատահի մը մարդու կարգ անցնիլ կը փափաքի, քաղաքակիրթ մարդոց պէս չընէր, որոնք կը սկսին զանիկ ծիսել, ամ՝ պէտք է ցոյց տայ թէ ի՞նչ կարող է ընել: Զայն կը հանուեցնեն, ամբողջ մարմնոր սպասիկ կը ներկին, վահան մը և նիզակ մը կուտան ձեռքը, գիւղէն դուրս կը տանին, յետոյ կ'ըսեն իրեն որ ինքն իր գլխուն ձարը նայի: մինչեւ որ մարմնոյն վրայի ներկը անհետանայ: Մէկ երկու ամիսի կը կարօտի այս գործը: Մինչեւ այն ատեն, պէտք է զգուշանայ երեւարէ, որովհետեւ եթէ տեսնուի՛ կ'սպանին զինքը: Ինքզինքը պիտի պաշտպանէ վայրի գազաններուն դէմ, եր մնունդը պիտի ճարէ՛ նիզակովը կամ ծուզակներու միջոցաւ, հագուստ պիտի ճարէ, ապաստարան պիտի գտնէ, կրակ պիտի շնէ՛...: Երբ ներկը երթայ, կրնայ տուն վերագանակ, — եթէ տակաւին ողջ մնացած է: Այն ատեն ցնծութեան մէծ նշաններով կ'ընդունուի եւ պատրագմիներուն շարքին մէջ կը դասուի. ինքը ապացոյցը տուաւ թէ կրնայ ինքզինքը հոգալ:

Արդ, scoutingը քաղաքակիրթ երկիրներու համար նմանողութիւնն է վայրենի երկիրներու մէջ frontiersmen ներու կեանքին, ապրելակերպերուն: Յօу scout ները պիտի գիտնան անտառին մէջ բնակիլ քիչ մ'ատեն, ապաստանարան և հիւղ շնէր, իրենց կրակը պատրաստել, իրենց կրակուբր եփել, աստղերուն ա-

ուաշնորդութեամբ ճամբորդել, զննել, իրենք իրենցմէ գտնել, իրենց մասները գործածել, մէկ բառով անհատականութեան էական տարրերը զարդացնել իրենց մէջ անզպալարար և հրապուրիչ ճամբաներով: Բացօթեայ կեանք, առողջապահութեան ուշադրութիւն, ընտրուած խաղեր և մարդանքներ, մէկ քանի ձեռական աշխատութիւններ անոնց պիտի հայթայթեն ֆիզիքական օգտակար ճեր, ուժով, գիւրաթեք, չարքաշ պիտի ըլլան, իրենց մարմնոյն մէջ պիտի ունենան ապահով գործի մը, որ միշտ պատրաստ է իրենց ծառայելու ի հարկին: Զննելու, հետեւութիւններ հանելու, կապակցելու, առօրեայ կեանքին գործնական հարցերը իրենք իրենցմէ լուծելու վարժութիւնը շատ օգտակար պիտի ըլլայ իրենց՝ իմացական մշակութեան տեսակէտով. և ապագային, երբ աւելի բարդ և տարրեր տեսակ ուրիշ հարցերու գէմը դանուին, յանկարծակիի չպիտի գան: Ֆիզիքական առողջ գործունէութիւն մը, ուր ճիզը հաձելի է բայց երբէք ծայրայեղ, ուր ամէն յոդնութիւն կը վայելէ շօշափելի արդիւնք, բարի եւ զուարթ լնկերներու հետ շփում, յարգուած մարդոց թելալրութիւնները և շարունակ օրինակը, այս ամէնը անոնց մէջ պիտի նպաստաւորէ եւ վառ պահէ գործունէութեան համար կարեւոր եղող առաքինութիւնները, այսինքն՝ կարուկ ըլլալ, արի ըլլալ, անձնավասան ըլլալ, լաւատես ըլլալ, աշխայժ ըլլալ. պատրաստ պիտի ըլլան՝ մաքսուելու եւ յաջողելու համար:

«Պատրամատ ըլլալ, ա՛յս է Յօյ scoutի նշանարանը եւ բոլոր իր ձիգերուն նպատակը: Ոչ երկրախոյզի, ոչ ալ որսորդի աշակերտութիւնը կ'ընէ Յօյ scoutը կամ գննէ առ չէ scoutingի բուն նպատակը: Բուն նպատակն է քաղաքացիի առօրեայ կեանքին եւ սովորական պարտականութեանց մարզուիլ:

Իրը քաղաքացի, ուշ կամ կանուխ պէտք պիտի ունենայ հաշտուելու սա գաղափարին հետ թէ ընկերութեան մէջ իր գրաւած տեղը կը կապէ, կ'սորուացաէ կամ կերպով մը կը մերկացնէ զինքը իր անձնականութենէն. արդ, Յօյ սօւթը կը սորվի կարգապահը ըլլալ խաղի մէջ, իրեն վիճակած պաշտօնը ընդունիլ առանց միտքէն անցընելու թէ աւելի աղէկ չէ՞ր ըլլար որ ուրիշ գեր մը կատարէր եւ իր պաշտօնին մէջ կարելի եղածին չափ չատ օգտակար ըլլալ ջանալ: Դարձեալ, իրը քաղաքացի, պէտք պիտի ունենայ անշուշտ անձնութիրութեան գործեր կատարելու, ծառայութիւն մասուցանելու, իր մասնաւոր շահը զոհելու բնդհանուրին շահին, թիրեւս իր կեսնքը վտանգի հնմարեկելու. Յօյ սօւթը կը սորվի այս բաները, «կը պատրաստուի» ոչ միայն ինքնինքն, այլ նաև ուրիշներ համար, եւ փիզիքական մարզանքը անդամ բարոյական նպատակ մը ունի: Ու այս՝ ձեռնարկին էական կողմն է: Յօյ սօւթը, նոր թափառական ասպետներ, հոս հոս կ'երթան փնտուելու համար թէ ուր կայ մասուցանելիք ծառայութիւն մը, կատարելիք բարի գործ մը, ձեռնատութիւն մը, ազատութիւն մը: Սրահետներու մէջէ քաղեն թէ անտառներու մէջ գիշերեն կամ իրենց աղմկալից խաղերուն անձնատուր եղած ըլլան, երբէք չեն մոռնար անձնութիրութեան իրենց «օրէնքը» և իրենց «խոստումները»: Յօժարափոյթ, ծառայող, բարի՝ նոյն խոկ անտառներուն հանդէպ, ամէն առաթիւ «ամէն մարդու պզափկ բարեկամները» ցայց կուտանի ինքնինքնին:



Յօյ սօւթը կազմակերպութիւնը շատ պարզէ: Գլուխը կը գտնուի «Տնօրէն Խորհուրդ» մը, որոյ նախագահն է Sir Baden-Powell, scout ներու պետք: Տնօրէն Խորհուրդը կը բաղկանայ գործին համակիր քաղաքականներէ, եկեղեցականներէ, զինուորականներէ, մանկավարժներէ: Տնօրէն Խորհուրդը ունի իր սորուալս խորհուրդները, որոնց մէջ բաժնուած է իրական պատասխանատուութիւնը: 4—8 տղայոց ակումբ մը կը կազմէ «պահակ խումբը», որ ունի իր պետք և երկու բորդ պետք, 3—4 պահակախումբերու ակումբը կը կազմէ գունդ մը, scoutmasterի մը եւ մէկ երկու scoutmaster ներու հրամանառարութեամբ:

Գունդը, scoutmaster ի ձեռքին տակ, հիմնական միութիւնն է, գործող տարրը, ամէն սօւթ կեսնքի վառարանը: Scoutmasterը ահագին գործ մը ունի կատարելիք. պէտք է հրահանգէ եւ մարզէ իր գունդը, անոր հաղորդէ սօւթ ական գիտութիւնը (որ, իրապէս, տիեզերական է, կ'ընդգրկէ արտերը եւ անտառները, անտառները եւ մարդիկը, երկիրը եւ երկինքը), անոր ներշնջէ սօւթ ի բուն ողին, շահագրուէ եւ միւտեռանդուն պահէ՝ յաճախ գծուարամատչելիք սօւթ ականներ, պէտք է հոգայ ժողովատեղին (սովորաբար խանութ մը, շտեմարան մը կամ աշխատանոց մը՝ որ ազնուարար փոխ տրուած է համակիր անձի մը կողմանէ), պէտք է ստակ ձարէ, որովհետեւ խումբերուն դրամական անկախութիւնը բացարձակ սկզբունք մըն է, ամէն գունդ պէտք է ինքը գոյցէ իր պիւտածէն առանց մուրացկանութեան դիմելու, տղաք պէտք է հոգան

գործին ասլրուսաը (ևթէ կ'ուզեն, այս բանին համար, կրնան շրջանակ շինել, մեղու բուծանել, աթոս, թրուչունի վանդակ շինել): Գործին ճակատագիրը՝ scout-masterին ձեռքն է. իր գունդը պիտի ըլլայ այն՝ ինչ որ ըրած են զինքը անոր անձնութիրութիւնը, գործունէութիւնը, ձեռնասութիւնը և օրինակը։ Տնօրէն Խորհուրդին կողմանէ կարգուած տեսուչներ աչքէ կ'անցնեն գունդերը և միւս խմբակցութիւնները, և իրաւունք ունին ուզելու, քննագատելու, ազդարարելու, օգտակար համանպներ տալու։

Boys scout ըլլալու համար պէտք է 11—18 տարեկան ըլլալ և իր ծնողքին արտօնուած ըլլալ։ Scout եղբայրակցութիւնը դասակարգային զանազանութիւններ չճանաչնար։ Boys scout ըլլալ փափաքող տղայ մը, իր մէկ բարեկամին միջոցաւ կ'երթայ ժողովատեղին։ Սրահը հաճոյատեսիլ է։ Հոն կան մէկ քանի մարմինամարզական գործիքներ, եաք հայտնի մը, խօսք ի ձեռնոցներ, փորձասուրեր, սեղանի մը վրայ, պաշտօնաթուղթեր, սքառողական լրագիրներ և դասազիրք։ Հոս պահակախումք մը կը մարզուի կապ շինելու. հոն, մէկ քանի սքառողներ կը խաղան խաղ մը որ կը թուի շատ շահագրգուել զանոնք։ Բոլոր կան կարասին, (սեղանները, նստարանները և մարմինամարզական գործիքները) սրահին կից արուեստանոցին ելած է։ Նոր ընկերոջ բարի գալուստ կը մաղթեն սրտագին, և անմիջապէս կ'ուկանի խելամուտ ընել զինքը գործին։ Կարգ մը բաներ կան զորս պէտք է սորվի նախապէս՝ որպէսզի կարենայ մանդամ գրուիլ։ Պէտք է դիտնայ Աքառու Օրէնքը, սքառող նշանները և սքառող բարեւը։ Պէտք է դիտնայ թէ ինչպէս կազմուած է Union Jackը և զայն պատշաճօրէն ծածանեցնելու կիրպը։ Վերջապէս

պէտք է կարենայ մէկ քանի սովորական կապեր շինել։ Որովհետեւ թիվսածուն ապաւ չէ, մէկ երկու ժամէն կը սորվի այս ամէնը։

Գործին անկիւնաքարը, անոր ամրութեան լաւագոյն երաշխափքն է Աքառու Օրէնքը։ Այս տասը պզտիկ կանոնները զորս Աքառողին պետք յարմար դատած է մայնել նիւթական կարգ ու սարքին մէջտեղ՝ ամէն օր կ'ապացուցաննեն իրենց հրաշալի արդիւնաւորութիւնը։ Պատուոյ կրօնք մըն է ամրողութիւնը այս կանոններուն։ Նոր ասպեկտութեան մը օրինագիրն է ան սքառութեամբ բանակին համար դրօշակ մըն է ան զոր չեն լքեր։ Ահաւասիկ այդ տասը յօդուածները։

1. Աքառու մը խօսքը նութիրական է։
2. Աքառու մը ուզգամիտ է։
3. Աքառու մը պարտականութիւնն է օգտակար ըլլալ և օդնել ուրիշին։
4. Աքառու մը բարեկամն է ամէնուն և եղբայրը ամէն ուրիշ սքառուգի։
5. Աքառու մը կինցազագէտ է։
6. Աքառու մը բարեկամն է անասուններուն։
7. Աքառու մը գիտէ հնազանդիլ։
8. Աքառու մը կը ժապի և երգ կը սուլէ։
9. Աքառու մը խնայասէր է։
10. Աքառու մը մաքուր է մասածումով, խօսքով և գործքով։

Տասը պատուիրանք, բայց որոցմէ մէկը, «օգնել ուրիշին», մասնաւոր վեհութիւն մը ունի։ Աքառու մը ուրիշ աղաքներէ կը զանազանուի անով որ ուրիշին հոգ կը տանի, յօժարափոյթ ծառայութիւն կը մատուցանէ, կ'օգնէ անոնց որ վանդի մէջ են կամ վիրաւոր։ Պարտաւոր է ձեռքէն եկածը ընել՝ ամէն օր բարի գործ

մը կատարելու համար : Եւ սքառդները ամէն օր բարի գործ մը կը կատարէն : Մէկը սովորականէն կանուխ կ'ենէ մօրը օգնելու համար . ուրիշ մը ամէն առաւօտ պառաւ զբացուհւոյ մը փայտը կը կարէ . երրորդ մը , որ երեկոյին տուն վերադարձած է առանց օրական բարի գործը կատարած ըլլալու , իր սքառդի համազգեստը կը հագնի և իր պղտիկ եղօրը առջև զօրահանդէս կ'ընէ՝ զայն զուարձացնելու համար . . . :

\* \* \*

Սքառդներու իւրաքանչիւր պահակախումբ անսասունի մը անունը կը կրէ և այդ անսասունին ձայնը կը հանէ : Այս կերպով մէկ պահակախումբի մը սքառդները կրնան միշտ հաղորդակցիլ , նոյն խակ գիշերանց , նոյն խակ գարանուած միջոցին : Պահակախումբին պետք իր գաւազանին ծայրը պղտիկ ճերմակ նիզակադրօշ մը ունի պահակախումբին անսասունին գլուխով՝ կարմիր կերպասի վրայ : Երբ սքառդ մը նշան մը կ'ընէ որ ուրիշ սքառդներու սահմանուած է , իր պահակախումբին անսասունին գլուխը կը գծէ , և որովհետեւ իւրաքանչիւր սքառդ իր թիւր ունի պահակախումբին մէջ , իր թիւր կ'աւելցնէ . անոնք որ նշանը գտնեն՝ գիտեն թէ ո՛րմէ կուգայ :

Սքառդական բարեւը կը արուի՝ աջ ձեռքը ուշ մին բարձրութեան տանելով , ափը առաջ , բժամատը պղտիկ մատին եղունգին վրայ դնելով , միւս երեք մասները ուղղածիգ :

Ասոնք են այն նախնական ծանօթութիւնները՝ անհրաժեշտ անոնց որ կ'ուզեն ընդունուիլ սքառդեան մէծ . եղբայրակցութեան մէջ : Թիւնածուն , ասոնք գիտ-

նալէ վերջ , որուեալ օրը կը ներկայանայ՝ սքառդեան խօստումը ընկելու համար : Այս խօստումը վսեմ գործ մըն է . պատուոյ խօստումը մըն է ան :

«Պատուոյ վրայ կը խօստանամ թէ ձեռքէս եկածը սվասի ընկեմ կատարելու համար իմ պարտականութիւնու առ Աստուած և առ թագաւորն — օգնելու համար ու րիշին — հասզանդելու համար Սքառդ Օրէնքին »:

Այս խօսքերը արասասանած ատեն , բարեւի գիրքով կը կենայ , աջ ձեռքին երեք մասները բարձրացուցած՝ ի նշան երեք խօստումներուն : Այդ վայրկեանէն պահակախումբին մէջ մտած է , բայց իբր նորընծայ , իբր « կապոյտ » , իբր « tenderfoot » : Իրաւունք ունի սքառդ սպասուանշանը գնելու իր առօրեայ վետզօնին լամբակին վրայ և համազգեստ կրելու : Համազգեստը կը բաղկանայ՝ 1 . Շաքանակագոյն թաղիքէ լայնեցը գլխանոցէ մը , որ նուրբ կդակակապով մը հաստատուած է . 2 . Թուխ , կանաչ , կապոյտ կամ հողի գոյնէ (kaki) ֆանելաէ , և սեղմէ պղուզէ , 3 . Սաստիկ գոյներով ֆուլարէ մը վլովին չուրջը կապուած . 4 . Կապոյտ կարճ ֆուլարէ մը մինչեւ ծունկին վրայ կ'իջնէ և հաստաբատէ մը որ մինչեւ ծունկին վրայ կաշիէ գօտիով մը . 5 . Բուրդէ գուլպաներէ , որոնք մինչեւ ծունկը չեն ել . 6 . Բուրդէ գուլպաներէ , որոնք մինչեւ ծունկը չեն հիւսուածոց ներ բոլորովին . գուլպաները բանուած են հիւսուածոց ծնկակապով մը , որոց ծայրերը սիրուն կերպով վարծնկած են . 7 . Պւոյին բնկած են . 8 . Պարկէ մը , կանակին վրայ . 7 . Ուոյին բնկած են . 9 . Պարկէ մը , կանակին վրայ . Ժապաւէններով կապէ մը , պահակախումբին գոյն վրայ՝ ժապաւէններով կապէ մը , պահակախումբին գոյն վրայ . 10 . Վերջապէս , գաւազանէ մը , հացիէ ձաներովը . 11 . Վերջապէս , գաւազանէ մը , որոյ վրայ բթաշափեր եւ պուկ և ուժեղ գաւազան , որոյ վրայ նախաչափեր եւ ունաչափեր նշանակուած են և որոյ նարհիւ կարելի է գիտեալ պահանգով կերպով քաղեկ և առուակներէն անցգիտերը ապահով կերպով քաղեկ և առուակներէն անցգիտեալ պահանգով ուրիշ անհամար գործադիլ :

ծութիւններ ունի, պարագային պահանջման համեմատ (գրօշակի կոթ, երկայնութիւնները չափել, պատգարակ, վրանի կազմած, ևայն):

«Tenderfoot»ի շրջանն է մէկ ամիս: Այս մէկ ամսուան ծրագիրը շատ բան կը պարունակէ: Պէտք է գիտնայ նախնական խնամքները առաջիւորի մը, վէրք մը կապել, ջուրը խնած մէկը կենդանացնել, պատգարակ մը շնել ավելափոյ: Պէտք է բաւական վարժութիւն ունենայ թեւով նշան ընելու և Մոռո հեռագիրը գործածելու մէջ: Սուր գիտողութիւն կը պահանջուի իրմէ և այս մասին հետեւեալ երկու փորձերէն մէկուն կ'ենթարկեն զինքը, գիւղը, կէս մղոն երկայնութեան վրայ հետքի մը հետեւիլ՝ առ առաւելն 25 վայրկեանի մէջ՝ քաղաքը խնամով դիտել վաճառատունի չորս ապակափեղկեր, յետոյ գոհացուցիչ կերպով նկարագրել անոնցից մէկուն պարունակութիւնը: Tenderfootը կը սորվի կրակ վասել բաց օգի մէջ, կրակ մը դոր ի՞նքը պատրաստած է, առանց երկուքէ աւելի լուցի գործածելու. սքառովի զնացքով երթալ, այսինքն մէկ մղոն տեղ երթալ 12 վայրկեանի մէջ՝ յիշուն եարասա քալելով և վազելով փոխն ի փոխ. մէկ քառարդ լիսկրա միս և երկու գեանախնձոր եփել կանոնական ամանէն զատ անօթ չգործածելով: Քանզի սքառով մը խնայասէր պէտք է բլլայ, առնուազն 6 թէնս պէտք է ունենայ խնայողութեան սնառուկը: Պէտք է նաև կողմնացոյց գործածել գիտնայ:

Պէտք է տակաւեին շատ ուրիշ բաներ սորվի, ամէնքն ալ իրարմէ հրապուրիչ, բայց որոց ամէնէն գեղցիկներն են Սքառովներու «Պատերազմական սքառ» և «Պատերազմական երգը»: Պատերազմի երգը կ'երգեն քալելու ատեն, խաղի մէջ, ժողովի մէջ:

Ահաւասիկ այդ երգին բառերը.

Առաջնորդ. — Եէն կօնեա՛մա — կօնեա՛մա

(Առիւծ մըն է)

Խումբ. — Էնլօօպօօ

Եան պօ՛! Եան պօ՛!

Էնլօօպօօ

(Ոչ, առիւծէ աւելի  
բան մըն է, գետացի  
մըն է):

Պատերազմական սքառին մէջ, սքառուղներուն շըրջանակը, երթեմն լայննալով, երթեմն սեղմուելով, հանգարագալ երթալով կամ պատուակելով, ոսելով կամ կծկոած, էէնկօնեամափ շեշտերովը կը հետեւի պետին բոլոր շարժումներուն, որ շրջանակին մէջտեղը, վայրի գոմէչի մը հետ պատերազմի մը փուլերը. կը ձեւացնէ, սկսեալ այն վայրկեանէն ուր անոր հետքը գտած է մինչեւ զան սպաննելու պահը. և այս միջոցին, երգը, նախ ցած, հետզհետէ յամք, խորհրդաւոր, աշխոյժ, սպաննական, սոսկալի, կատաղի կը գառնայ:

Tenderfootը, մէկ ամիսէն վերջ, եթէ պահանջուած պայմանները լրացնէ, Բ. կարգի սքառուղին պատուանչանը կ'ընդունի: Այդ վայրկեանէն անդուղ անդադար կ'աշխատի Ա. կարգի սքառուղը մննելու: Ա. կարգի սքառուղը գիտէ լոգալ: Առ նուազն մէկ շիլին ունի խնայողութեան սնառուկը: Կրնայ գործածել Մոռո հեռագիրը կամ թեւի հեռագիրը՝ մէկ վայրկեանի մէջ 16 տասի արագութեամբ: Ճշգիւ գիտէ թէ ի՞նչ պիտի ընէ թեւեւ կամ ծանր արկածի մը, աղէտի մը պահուն, շուարած ամբոխի մը մէջտեղ, երբ իր շուրջը ամէն մարդ անդործ կը մնայ. հրդեհի մը, խենդեցած

ձիու մը , խղղուող մէկու մը պարագային , գիտէ ի՞նչ  
ընկլիքը : Դիմէ ապուր շինել և ուրիշ մէկ քանի պարզ  
կերակուրներ պատրաստել , ճաքար մը մաքրել և եփել ,  
թռչուն մը վեստել և խորովել : Կարող է անսխալ  
կարգալու քարտէս մը , հասկանալի կերպով գծելու  
յատակագիծ մը , անմիջապէս և առանց կողմնացոցի  
ցոյց տալու ո և է ուղղութիւն , ծառ մը տապալել ,  
տախտակ մը յդկել , հեռաւորութիւն մը , բարձրութիւն  
մը , քառակուսի երես մը , խումբի մը թուական ոյժը  
չափել՝ 25|00 է վար սիսալումով մը : Վերջապէս կրցած  
է հրահանգել նորմնծայ մը , որուն սորվեցուցած է այն  
ամէն լանը որ կը պահանջուի tenderfoot է մը :

Երբ Ա. դասը կը համնի , սքառողը պարտաւոր չէ  
հանգչելու , շատ կերպերով կրնայ բարձրանալ տակա-  
ւին : Ամէնէն պատուարեր և նախանձը շարժող ախո-  
ղոսներէն մէկն է «Թագաւորին Սքառովթ» ը տիտղոսը :  
Այս տիտղոսը կը չնորհուի Ա. դասու այն սքառողին  
որ , յետ քննութեան , տաշնջնորդի տիտղոսին և հե-  
տեւեալ տիտղոսներէն երեքին արժանացած է . վիրա-  
գարման , սրափողար , սիքլիս , հրացանաձիգ , նաւա-  
տի , հեռագրող . այս տիտղոսներէն իւրաքանչիւրին  
կապուած է մասնաւոր պատուանշան մը , թեզանիքին  
վրայ կարուած . թագաւորին Սքառովթի պատուանշանը  
միւս չորս մասնաւոր պատուանշաններուն վրայ կը  
կրեն : Բաց ՚ այն քննութիւններէն , որոնք թագաւորին  
Սքառովթ ափեղոսին կ'արժանացնեն , կան բազմաթիւ  
նմանօրինակ քննութիւններ , բայց որոնց կրնան մաս-  
նակցիլ Բ . կարգի սքառուգներն ալ , այս վերջիններուն  
համար « արհեստական ձեռնհասութեան պատուանշան-  
ներ » կան : Այս կերպով սքառովները իրենց պարագոյ  
ժամերուն կը սորվին կահագործութիւն , փայտահա-

րութեան , սալլագործութեան , կօչկակարութեան , պար-  
ակագանութեան , եւայլն ապահովքը :

Սքառովթեան խաղերուն մէջէն յիշենք « հեռագիր  
տանող » ի խաղը :

Սքառովթը պէտք է հեռագիրը հասցնէ որոշեալ տեղ  
մը , յետոյ իր թաղը մտնէ . միւսները , որոնք թշնամին  
կը ներկայացնեն , պէտք է արգելք ըլլան անոր , թըզ-  
թատարը իրաւունք ունի ի գործ գնելու ամէն տեսակ  
խորամանկութիւն : — Ուրիշ խաղ մը : Սքառովթի մը  
աչքերը կը կապեն և կը տանին 4—5 մղոն հեռու տեղ  
մը . անոր կուտան կողմնացոց մը և քարտէս մը , եւ  
պէտք է որ առանձին վերադառնայ իր տեղը : — Ուրիշ  
խաղ մը : Սքառովթմասպերը կը պահէ թակնակ մը որ  
մարգագեանին մէջէն eucalyptusի հոտով թաթաւուած  
է , եւ սքառովները պէտք է գտնեն զայն :



## ՀԱՅ ՊՈՅ - ՄՔԱՌԻԴՆԵՐ

ԱՇԽԱՐՀ ԱՐԻՆԵՐՈՒՆ ԵՒ  
ԲԱՐԻՆԵՐՈՒՆ Ե.

Ա.

Պղտիկ բարեկամներս, հիմա որ գաղափար մը ու-  
նիք Պօյ սխառադներու վրայ, ըսէք ինծի թէ ի՞նչ կերտով  
պիտի կրնաք օգտուիլ Պօլտըն-Բառութ զօրավարին սփա-  
տուական ձեռնարկին: Գիտեմ թէ դուք խոլ խանդա-  
վառութեան հասակին մէջ էք, շուտով կը տարուիք  
այն գաղափարներէն և ձեռնարկներէն, որոնք աղէկ կը  
պատշաճն իր չուրջը գժուարութիւն, արկած, վասնգ  
վնասող համակ գործունէութիւն ձեր տարիքին. գի-  
տեմ թէ ջերմապէս պիտի փափաքէիք դուք ալ հիմնել  
Հայ Պօյ սխառադներու ակումք մը, դուք որ մէկ դըպ-  
րոցին մէջ հինգ վեց մարմնամարզական ակումքներ կը  
կազմէք:

Սակայն, պղտիկ բարեկամներս, ինծի այնպէս կը  
կը թուի թէ Պօյ սխառադներու ակումք մը, յար և նման  
անոր զոր հիմնած է զօրավար Պօլտըն Բառութ և որ  
անշուշտ ոչ վերջնական ոչ ալ տիեզերական ձեւն է  
ձեռնարկին, քիչ մը չափազանց յանդուզն բան մըն է  
տակաւին մեզ համար, և անոր կազմակերպութիւնը  
ձեզ ծանօթացնելով բնաւ նպաստակ չունեի նմանօրինակ  
կազմակերպութեամք Պօյ սխառադներու ակումքներ հիմ-  
նելու գաղափարը ներշնչել ձեզ: Աշխարհի մէջ շատ  
գեղեցիկ ձեռնարկներ, հաստատութիւններ կան, բայց

յարարերականութեան օրէնք մըն ալ կայ՝ ըստ որում  
ձեռնարկ մը որ օգտակար է այս ինչ միջավայրի մէջ՝  
կրնայ անօգուտ և նոյն խոկ վեսակար ըլլալ ուրիշ  
միջավայրի մը մէջ: Իմաստուն մարդք ան է որ օգտա-  
կար ձեռնարկի մը գաղափարը կ'առնէ և զայն կը պատ-  
շանեցնէ իր միջավայրին: Ո՛վ գիտէ մինչեւ այսօր որ-  
քա՞ն վասներ կրած ենք՝ միշտ նկատի առած չըլլալնուս  
համար յարարերականութեան այս սկզբունքը:

Հետեւաբար, հիմակուհիմա, ես պիտի փափաքէի,  
պղտիկ բարեկամներս, որ ոչ թէ Պօլտըն Բառութ գո-  
րավարին հիմնած Պօյ սխառադներու ակումքին նման Պօյ  
սխառադներու ակումք մը հիմնելու ետեւէ ըլլաք, այլ  
ձեր բարքերուն մէջ մտցնէք այդ ձեռնարկին ոգին որ  
կը հաւատամ թէ շատ յարմար է ազնուացնելու մեր  
ցեղը, և գիտէք թէ մեր ցեղը որքա՞ն պէտք ունի  
ազնուանալու: Այդ բանը ընելով՝ տիմնէն արդարակշխո-  
ազդասիրութեան գործը կատարած պիտի ըլլաք:

Ես պիտի փափաքէի մանաւանդ որ յարդի կրակի  
մը չի նմանէք ձեր խանգավառութիւնը, ինչպէս կը  
պատահի յաճախ, հապա՞ ժամանակ տայիրք ձեր խան-  
գավառութեան առաջնին խոլ թափերուն քիչ մը պաղպի,  
հանդարաօրէն տեսնէիք ձեռնարկին գեղեցկութիւնը և  
օգտակարութիւնը՝ այնպէս ինչպէս որ է իրօք, ուժով  
տոգորուէիք անով, ձեր մարմնոյն բջիջներուն, ձեր  
էութեան մէջ մտցնէիք զայն: Ձեր տարիքին մէջ այս  
պայմանով ստացուած վարժութիւն մը՝ ամէն հաւա-  
նականութիւն կայ որ տեւէ ձեր բովանդակ կեանքին  
չափ:

Հիմա ըսեմ ձեզ թէ ի՞նչ կերպով կրնաք եւ ո՛ր-  
քա՞ն դիւրին է Պօյ սխառադի ոգին մտցնել ձեր առօրեայ  
կեանքին, ձեր բարքերուն մէջ:

Ա. — Պոյ ամառի մը ֆիզիքական ջարքաշութեան կը վարժեցնէ ինքզինքը :

Պղտիկ Հայորդի, կ'ուզե՞ս դուն ալ Պօլարն Բառը լի ձեռնարկին, ոգւոյն հետեւող մը ըլլալ : Ամառ թէ ձմեռ, ամէն ասաւած լուացուէ սպազ ջուրով, եթէ ոչ ամբողջ մարմնով — ինչ որ լաւագոյն բանը պիտի ըլլար — գոնէ, բացի երևէդ, ոտքերդ և մինչեւ երեսդ, ինչպէս նաև մարմնոյդ այն մասերը ուր մորթը ծալքեր կը կազմէ : Ամէն ասաւած կատարէ քիչ մը շուէտական մարդանք՝ բաց օդի մէջ, մասնաւորապէս չնչառական մարդանք :

Պառկէ կարծր անկողնոյ մէջ, վերմակներով մի ծանրաբեռներ ինքզինքդ, և թեւերդ գուրս ձգէ վերմակէդ : Վարժուէ ո և է դիրքով և ո և է ժամու քնառնալու : Արթնալուդ պէս՝ անկողինէդ ել :

Հագուստներով մի ծանրաբեռներ ինքզինքդ . թեւթեւ հագուէ : Երբ ինքզինքդ ցուրտի կը վարժեցնես, հարբուխը կը վախնայ քեզմէ :

Ամէն օր, ամառ թէ ձմեռ, քեզի համար ակզբունք ըրէ քաղել մաքուր օդի մէջ . քալելը մարդանքներուն լսուագոյնն է : Վազելը եւ սպարեն ալ քալելու տարբեր ձեւերն են, հետեւաբար օդասակար, մաննք ալ, պայմանաւ որ կատարուին բաց օդի մէջ եւ չափաւորութեան սահմաններէն անդին չսնցնին :

Ժուժկալ եղիր, ախորդակով կեր, բայց չափազանց մի՛ ուտեր : Կերակուրներու տեսակի մասին զժուարահան մի՛ ըլլար . վարժուէ՝ ամենէն պարզ ճաշերուն, որոնք դիտցիր թէ ամենէն նուազ մննդարարները չեն :

Պղտիկ հիւանդութիւններու կարեւորութիւն մի՛ տար : Ինքզինքդ մոխի մի՛ ըներ :

Ոգելից ըմպելիք մի գործածեր . երդում ըրէ՛,

պատուոյդ վրայ խոսացիք ոչ ոգելից ըմպելիք գործածել և ոչ ծխել՝ մինչեւ կեանքիդ վերջը :

Ծննդական գործարաններուն հետ մի՛ խաղար անգամ մըն ալ կարդա՛ այս նիթթին նուիրուած յօդուածներու շարքը, որ հաստարակուեցաւ «Մարմնամարզ» ցիմէջ (\*) . կարդա՛ նաև Ինչ պէս է զիտեայ դեռասի մնանք մը, քեզի համար անհրաժեշտ գիրքը :

Երդում ըրէ՛, պատուոյդ վրայ խոսացիք, երիտասարդ Հայորդի, սեւային յարաբերութիւններ չունենալ մինչեւ ամուսնութեամուդ օրը, կոյս մարմնադ նուիրել անոր՝ որմէ կուտութիւն կը պահանջես :

Առողջ մարդիք ան չէ որուն զնդերները ուժով են, առողջ մարդը ան է՝ որուն ուղեղը առողջ է : Իրաւ է որ ուղեղիդ առողջութիւնը քեզմէ կախում չունի, քանի որ ունեցած ուղեղը ան է՝ զոր ծնողքը տուածեն քեզ, բայց վիացիր թէ բացարձակ բան մը չէ առեւ թէ կրնաս, մինչեւ տատիճան մը, վերաշինել, փախել ուղեղը : Կարելի է ըսել թէ առողջութիւնը ամենէն ուժովին իրաւունքը չէ, այս ամենէն իմաստունին մըրցանակը, ըսած է Տօքդ . Այս նպատակաւ, հոգ տար ջիղերուդ հրամայելու, ջիղերուդ տէրը ըլլալու եւ թոյլ չտալու որ ջիղերդ քու տէրդ ըլլան ու գուն անոնց գերին : Անտարբեր, անզգայ, մեղկ, թուլամորթ մի՛ ըլլար, բայց հանդարտ եղիր քու ցաւերուդ մէջ, մի՛ ցուցազբեր ցաւերդ — մէծ հոգիները լոիկ մնջիկ կը տառապին —, զիացիր ինքզինքդ կատավարել, զիացիր առոյիկեան համբերատարութեամբ տանիլ ֆիզիքական եւ բարոյական ցաւերը, տառապիլ սորվէ առանց արտնչալու, արդարակիլու համակամութեան մը

(\*) Տե՛ս «Մարմնամարզ» Բ. տարի թիւ 4 եւ յաջորդները :

վարժուէ, ամէն բանի աղէկ կողմին ուշագիր եղիր և  
մութին մէջ ձգէ տխուր, գէշ կողմը, այսպէս ըրէ,  
որպէս զի, ապագային, կեանքը արտասուաց հովիս մը  
չի նկատես, հաճոյք զգաս կեանքէն, բայց, մի և նոյն  
ատին, ընտելանսս մահուան գաղափարին հետ, պատ-  
րաստուիս անոր և ժպտելով ընդունիս մահը: Կեանքը  
լի է ձախորդութիւններով, առողջ ուղեղով մարդը  
անցեալ ձախորդութիւնները չորոնար անդադար, ո-  
րով հետեւ անոնք կը ակարացնեն, կը ջւատեն ներկան.  
առողջ ուղեղով մարդը կը մոռնայ անարդարութիւն-  
ները, ձախորդութիւնները, նախանձուութիւնները,  
բաղդին հազար ու մէկ դասն հարուածները, իր կոնակը  
կը դարձնէ. անցեալին, և պայծառ ու զուարթ, կը  
դիսէ ապագան. կը մոռնայ դժբաղդութեան օրերը,  
առանց սակայն մոռնալու դժբաղդութեան դասերը,  
ինչպէս կը պատուիրէր կէսներ: Իր իտէալին ետեւէն  
կ'երթայ, զեղուն այս ոյժով զոր իրեն կուտայ պար-  
ականութիւնը կատարելու զգացումը: Իրեւ մէկ ան-  
դամը մարդկութեան՝ որուն համար կ'ապրի, ամէն  
մարդ գործ մը ունի կատարել այս աշխարհի վրայ: Երբ  
մարդ այս գաղափարով լեցուած է և այս համոզումն  
ունի, կեանքին ձախորդութիւնները չեն կրնար դաւ-  
նացնել զինքը և ոչ ալ մահը՝ սարսափեցնել զայն:  
Զուարթօրէն կ'ապրի՝ ամէն օր կատարելով իր գործը,  
այնքան ճշմարիս է թէ երջանիկ ըլլալու ճշմարիս գի-  
տութիւնը իր պարտականութիւնը կատարելն է և հա-  
ճոյքը իր պարտականութեան կատարման մէջ վնառելն  
է: Եթէ արկածի մը զո՞ն երթայ, ձախորդութեան մը  
հսկակայ ըլլայ, ինքինքը երջանիկ կը համարի աւելի  
մէծ արկածի մը, ձախորդութեան մը հանգիպած չըլլա-  
լուն: Զի նախանձիր անոր որ լաւագոյն համարուած

ընկերային գիրք մը ունի, իրմէ աւելի հարուստ է. Հի-  
նախանձիր, այլ հանդարտօրէն կը ջանայ իր գիրքը  
բարւոքել, սուանց սակայն դառնամալու իր ներ-  
կայ գիրքէն, ընդհակառակի զուարթօրէն ընդունելով  
զայն: Զանարդէր իր գիրքը. հոն կը գործէ, կը տա-  
ռապի և կը յաղթէ: Երանի անոր որ գիտէ այսպէս  
ապրիլ. այնպիսին աղէկ կը քնանայ. իր խորունկ և  
հանգարտ քունը չեն գար վրդովէլ յոսի և յոզնեցնոց  
երապներ:

Սիրելի Հայորդի, եթէ տեմնես ընկերներուդ մէջ  
մէկը որ առաւօտուն անկողինէն ելնել չուզեր, որ  
պատյափ գացած ատեն միշտ ետեւ կը մնայ, որ ներկան  
վայելել չգիտեր, որ գժգոհելու պատճառ մը կը գանէ  
միշտ ու երբէք գո՞ն չէ ոչ ինքզինքէն և ոչ ուրիշնե-  
րէն, որ աշխատիլ չսիրեր, ամէն գործ կը յետածդէ,  
կամ թէ՛ ընդհակառակը, ջղագրգիռ վիճակ մը ունի,  
համոզար չի կրնար մնալ, չափազանց դիւրազգած է,  
պաղարիւնութիւնը պահել չգիտէ, պարտականութիւն  
համարէ քեզ համար՝ ուժովցնել այդ ընկերդ, զուար-  
թութեան, գոհունակութեան առաջնորդէլ զինքը.  
թերեւս յաջողիս, և յաջողելու պարագային՝ աղդասի-  
րական կարեւոր գործ մը կատարած պիտի ըլլաս:

Բ. — ՊօՅ-ՍՔԱՌԻԴ ՄԸ ԱՉՔԱԲԱՅ

Պղախկ Հայորդի, որքան յաճախ, երբ ընկերդ նե-  
տութիւն, կը պատճառէ կամ կ'անիրաւէ քեզ, փոխա-  
նակ դուն անձամբ խօսք հասկցնելու անոր, զաստի-  
րակիդ. կ'երթաս արանջալու՝ լալով կամ զալացած:

Վարժուէ քու գործերուղ տէրը ըլլալ, դժուարութիւններէ գուրս երնել առանձին, առանց ուրիշին օգնութեան, առանց ուրիշին քզանցքին կախուելու ամէն վայրկեան։ Բու գործերդ գուն աեւ։ որիէ՛ դժուարութիւններու հեա մաքասիլ, սորիէ՛ հնարամիս ըլլալ, դժուարութիւններէ գուրս երնելու միջոցը գտնել՝ առանց ուրիշին օգնութեան, գնումներ ընել, յանձնաբարութիւններ կատարել՝ առանց խալուելու, գիշեր առեն աեղ մը երթալ առանց վախմալու, բազմամբիս տեղէ մը անցնիլ՝ առանց կառքի տակ մնալու։ Դպրոցական կեանքը, ըլլայ դաս սպարաստելու համար, ըլլայ զբօսանքներու եւ պայշտներու միջոցին, զանազան առիթներ կ'ընծայէ քեզ անդադար քու գործդ գուն տեսնելու, առանց ուրիշին օգնութեան։ Օդնէ դու քեզ, որպէս զի երկնք'ալ օգնէ քեզ, սա՛ թող ըլլայ նշանարանդ։ Իր գործերպւն զաւակն ըլլալ, ի՞նչ մեծ արժանիք։ Խնքզնքով լեցուած ըլլալը աղուոր բան չէ անշուշտ, շատ տգեզ, շատ վնասակար թերութիւն մըն է, բայց անհատականութիւնը ուժովցնել առանց հիւանդու եսասիրութեան մը համեմատութիւններուն հասցնելու զայն, բարեմասնութիւն մըն է, պարտականութիւն մըն է։ Տղաս, առաջնին սոսկա, երկրորդը խնամով մշակէ՛ մէջդ։

Գ. — ՊՕՅ-ՍՔԱՌԻԴԸ ԳՈՐԾՈՂ Է

Քիչեր կը միրեն գործել։ Շատեր նախամեծար կը համարին գործելը դիտել։ Բազմաթիւ են հանդիսաւաեւները, սակաւաթիւ են գերասանները։ Շատեր կան

խօսող, քարոզող, քիչեր կան գործող։ Արդ, կեանքը խօսք չէ, գործ է։ Կենսականութիւն ունեցող ազգը ան է որուն մէջ գործողներ շատ կան։ Գեղեցիկ խորհուրդները օգուտ չունին՝ երթ բոժոժը կախող չկայ։

Քաղաքակիրթ կեանքը, իր հնարած նորանոր դիւրութիւններով՝ գործելու կարողութիւնը կը բթայնէ, հարկ է կուուիլ այդ թշնամին դէմ։

Փոխանակ փուղ-պօլ խաղացող, ըմբշամարտող, հողը մշակող, ձեռակիան աշխատութեամբ զբաղող ընկերներդ դիտելու մեղկօրէն եւ յուլաբար, գուն ալ կերներդ դիտելու մեղկօրէն եւ յուլաբար, գուն և մրցմանց մասնակցէ արիափուղ-պօլ խաղա, գուն և մրցմանց մասնակցէ արիափուղ-պօլ խաղա, գուն և մրցմանց մասնակը լինկած պարտելու սպասելով որ ուրիշ մը կարէ զայն, առ ասելը և թելը ու գո՛ւ կարէ կոճակդ։ Փոխանակ միայն հիանալու ընկերոջդ տուփին վրայ, առ գործիքը ձեռք և գուն ալ գործէ, գուն ալ արտադրէ։ Ամօթէ մակարոց ըլլալ, պէտք է գործել, պէտք է արտադրել։ Ի՞նչ փայթեթէ նախ չյաջողիս, մի՛ գաղքիր գործելէ, առանց պահնեղութեան, այլ զուարթօրէն, ծիծաղ ի շրթունքս։ Մի՛ ձանձրանար, մի՛ վհատիր, ձախողեցա՞ր, նորէն սկսէ՛։ Վարժուէ ձիդի. լուրջ մարդուն կեանքը ձիգերով չինուած է։ Վարժուէ վասնդի գաղափարին. կեանք մը որ արժէք ունի՛ վտանգով լեցուն է։ Արդ, սկսմիկ չայորդի, քու կեանքդ պէտք է ըլլայ լուրջ, օգտակար մարդու մը կեանքը և արժէքաւոր կեանք մը։

Գ. — ՊՕՅ-ՍՔԱՌԻԴԼ ՈՒՐԻՇԻՆ Կ'ՕԳՆԵ

✓ Սիրելի Հայորդի, կեանքը հիմուած է փոխաղարձ օգնութեան վրայ: Ուսումնասիրէ անասուններու կեանքը, ուսումնասիրէ վայրէնիներու կեանքը, ուսումնասիրէ մարդկութեան պատմութիւնը ամբողջ, և պիտի տեսնես թէ, հազուազիւտ բացառութիւնները մէկ կողմ դնելով, կեանքին խարխախը, գոյութեան պայմանը՝ փոխաղարձ օգնութիւնը եղեր է եւ է, համերաշխութիւնը, գործակցութիւնը, որ այնքան աւելի մեծ համեմատութիւններ կ'առնէ՝ որքան աւելի բարձրանաս կեանքի սանդուղին վրայ:

Պղտիկ բարեկամս, ընկերային կեանքին այս կարեւոր պայմանը, փոխաղարձ օգնութիւնը, շատ տկար է Հայուն մէջ: Հայր Հայուն համար գալ է յաճախ, կը տեսնես թէ որքան գժուար պիտի ըլլայ քեզ համար մաքառիլ այս պապէնական ախախն դէմ, բայց Պօյ սխառադին նշանաբանն է ճգնիլ, մաքառիլ գժուարութիւններու դէմ, և մի՛ մոռնար թէ յաղթանակը այնքան աւելի արժէքաւոր կ'ըլլայ որքան աւելի ճիգերով ձեռք բերուած է ան: Օն անդր, սիրելի Հայորդի, պատույ խօսք տուր ամէն օր բարի գործ մը կատարել, ծառայութիւն մը մատուցանել ուրիշին, հոգ չէ թէ շատ փոքր ծառայութիւն մը ըլլայ ան, ա՛ս կերպով պիտի վերաշինես, պիտի փոխես Հայու եսամոլ բնաւորութիւնն և պիտի ունենաս գործակցութեան, փոխաղարձ օգնութեան ողին: «Մարդ եմ և մարդկութեան վերաբերով ո ե բան զիս անասարիկ պէտք չէ թողու, » այս մտածումը կրկնէ յաճախ մտքով՝ սամիւսն հետ: «Ոչինչ կ'արժէ ան մարդը՝ որ օգտակար չէ ուրիշին: »

Ե. — ՊՕՅ-ՍՔԱՌԻԴԼ ԱՆԱՍՈՒՆՆԵՐՈՒ

ԲԱՐԵԿԱՄՐՆ է

Անասունները մեր «ստորին եղբայրներն» են, անգիտութիւն է անոնց մեսս համացնել, զամոնք չարչարել: Այն մարդը որ անգիտօբէն կը վարուի անասուններուն հետ՝ բարի չի կրնար ըլլալ, կ'ըսէ Շօրէնհասուրը: Խօկ երբ ինգիբը օգտակար անասուններու վրայ է, ոչ միայն անգիտութիւն, այլ և անմեկ բութիւն է:

Գիտես թէ Պղտայ մէջ ալ կայ հիմա բնկերակցութիւն մը անասուններու պաշտպանութեան համար: Ամէն տղայ իրեն համար շատ պատուաբեր բան մը պիտի ընէր՝ որդեգրելով այդ ընկերութեան սկզբանքները և մանաւանդ գործադրելով զամոնք: Արիութեան հետ բարութիւն մշակել գու մէջդ՝ ամէն ձեւով, այս թող ըլլայ, տղաս, գու շանգերուդ առարկան: Ամէն անգամ որ անասուն մը չարչարելու յուսի գաղափարը մտքիդ առջեւ տնկուի, յիշէ թէ անասուններ կան որ իրենց արրոջը մահուընէն վերջ՝ իրենց սրտի ցաւէն մեռած են: Ու կարդա անասուններու մեծ բարեկամին, վիքթօու Հիւկօի տողերը՝ մեր կրտսեր եղբայրներուն նուիրուած:

Զ. — ՊՕՅ-ՍՔԱՌԻԴԼ ԿՈ ՍՈՐՎԻ ԶՆՆԵԼՈՎ,

ԳԻՏԵԼՈՎ, ԱՆՑԱԿԱՆ ՓՈՐՉԱՌՈՒԹԵԱՄՐ

Տղաքն, ձեր մէջ կան շատեր որ փորձելու, կրկնին եւ կրկնին փորձելու, անձնական համոզումներ գոյացնելու, յողացնենէն խոյս կուտան: աւելի կը սիրեն ու-

բիշներուն ըստածները կրկնել թութակի պէս. բառերով  
լեցնել իրենց ուղեղը, և ոչ անձնական գննութեանց,  
գիտողութեանց արդիւնքը եղող իրողութիւններով։  
Արդ, բառական ուսումն օգուտ չունի. իրավան ուսումն  
է միայն արդիւնաւոր։ Իր անունին արժանի ամէն Պօ<sup>5</sup>  
սքառուդ. կը դիմէ, կը բաղդասէ, կը փորձէ և ինքը  
աքառուդ. կը դիմէ, առաջնորդութեամբ,  
կը գանէ ինչ որ արդիւլ կ'ուզէ, առաջնորդութեամբ,  
առելորդ է ըսել, անոնց՝ որ կրնան վիճաքը առաջնորդել  
իր ընկելիք գիւտերուն մէջ։ Բնութիւնը ամենէն մնջ  
գլուխուցն է. թող միայն փուդ-պօլը չըլլայ քու հաճոյքդ,  
գլուխուցն է. թող միայն փուդ-պօլը չըլլայ քու հաճոյքդ,  
մի-  
պլամիկ Հայորդի. նոյնպէս սիրէ խոսր, առուակը, մի-  
պլամիկ Հայորդի, աստղերը, անտառը, թաշտները,  
ջառը, լուսինը, աստղերը, անտառը, թաշտները,  
կանքի այդ զանազան ձեւերը, բոլոր այդ ասպազող բա-  
ները, բնութիւնը ամբողջ, հետաքրքրուել բոլոր այդ  
կեանքերով. որքա՞ն շատ բաներ կան հնա սորվելիք,  
կեանքերով. որքա՞ն շատ բաներ կան հնա սորվելիք,  
մէկզմէկէ աւելի շահեկան, որքա՞ն կը զարգացնեն ա-  
նոնք մարդուն իմացականութիւնը, որքա՞ն կ'ազնուաց-  
նանք մարդուն նկարագիրը, ուժովցնելով հան-  
նեն անոնք մարդուն նկարագիրը, ուժովցնելով հան-  
դերձ դնդերները և ջիզերը։

---

Ե. — ՄԻԱԿ ԽՕՍՔԻ ՄԸ ՄԷԶ ԿԱՐԵԼԻ Ե ԽՏԱՑՆԵԼ.  
«ՊՕՅ-ՍՔԱՌԻԴ»Ի ԱՐԺԵՔԸ.  
«ՊՕՅ-ՍՔԱՌԻԴ»Ր ՆԿԱՐԱԳՐԻ ՏԵՐ Ե. ԱՅՍԻՆՔՆ

Ա. — Պօյ սիառը կը սիրէ գժուարութիւնները և  
հաճոյքը կ'զլայ անոնց հետ կուռելէ, թուլամրթի  
կեանքը, ամէն բանի համար ուրիշէն կախում ունեցողի  
կեանքը սոսկում կ'ազդէ իրեն։ Պօյ սիառը կը սիրէ  
կեանքը սոսկում կ'ազդէ իրեն։ Պօյ սիառը կը սիրէ  
պատերազմիկ ինքունքին հետ և յաղթիւ ինքունքին,

ամենէն գժուարբնը պատերազմիկուն և ամենէն գեւ-  
զեցիկը յաղթութեանց։

Բ. — Պօյ սիառը խօսքին աէրն է. թեթեւորէն  
չի խոստանար ան, բայց խոստանալէ վերջ նախամեծար  
պիտի համարէր մնանիլ քան թէ խոստանազրուժ ըլլալ։  
Ան կը քննէ թէ խոստացածը արդար և կարելի է, ու-  
րախեամեւ խոստումը վճարելի պարագ մըն է։

Գ. — Պօյ սիառը արդարակորով է, ուռւա չխօ-  
սիր, չի նենգեր, չի կեզծեր՝ ոչ իր յանցանքը պարակե-  
լու համար, ոչ քննութեանց մէջ յաջողելու համար եւ  
ոչ ու ուրիշ ո եւ է ձեւով։

Դ. — Պօյ սիառը գիտէ հնազանդիլ, ան գիտէ  
թէ ուրիշներուն փորձառութիւնը որքան օգատակար,  
որքան կարեւոր է իրեն՝ որ սնիփորձ մըն է, որ նորըն-  
ծայ մըն է կեանքի մէջ. ան գիտէ թէ յաւակինսուու-  
թիւնը ապաշներու յակութիւնն է։ Եւ յետոյ, հրա-  
մայել գիտնալու համար հնազանդիլ պէտք է։

Ե. — Պօյ սիառը քաղաքավագ է. ան գիտէ թէ  
ապատութիւնը չի մերժեր քաղաքավագութիւնը և թէ  
ամէն մարդու պարտականութիւնն է քաղաքավագը ըլ-  
լազ ամէն պարագայի մէջ և ամէն մարդու նկատմամբ,  
նոյն իսկ իր հակառակորդին հանդէպ։

Զ. — Պօյ սիառը խնայող է, որովհեակեւ նկա-  
րագրի աէր ըլլալ՝ կը նշանակէ իր ջիզերուն, իր կիր-  
քերուն աէրն ըլլալ, և ինայող ըլլալ՝ կը նշանակէ  
ջնջել իր մէջը այն հազարումէկ զգացումները, որոնք  
կը մղեն մարդը ընդունայն վասնելու զբամը։ Պօյ սիա-  
ռը, ինքը, ճիգի մարդ, ոչ միայն ընդունայն չի վատ-  
ներ զբամը, այլ առանց զբամի օգնութեան կը ճգնի  
զուրս եղնել այն գժուարութիւններէն որոնց արիշներ  
պիտի յաղթէին զբամով։

Ե. — Պոյ սիառնկը սուրբ է մտածումով, խօսքով  
և գործքով. մտածումները կը կրեն գրոշմը այն միջա-  
վայրին ուր կ'ապրի մարդ, իսկ խօսքը եւ գործը ար-  
տայայտութիւններն են մտածումին։ Արդ, Պոյ սիառնկը  
կ'ապրի առողջ, մաքուր, ազնիւ, աշխատող եւ օգ-  
տակար կեանքով մը, անոր ուղեզը չի հիւրընկալեր ոչ  
նենգութիւնը, ոչ նախանձը, ոչ ապուշ սիրաբանու-  
թիւնը եւ ոչ ալ մին քան զմիւմն անիմաստ եւ վնա-  
սակար մտածումները, որոնք ախտաժոտ երեւակայու-  
թեան մը մէջ միայն պիտի կրնային գտնել մշակութեան  
գետին մը։ Կիկերոն կ'ըսէր թէ այն մարդը որ իր արտը  
կը հերկէ՝ չարիք ընել չի խորհիր։ Կարելի, է ըսել թէ  
այն տղան որ Պոյ սիառնկի կեանքովը կ'ապրի, չարի  
վրայ չի խորհիր։

ՅՈՎԼ. Թ. ՀԻՆԴԵԱՆ



ԳԻՒ 60 ՓՐՅ.



Յաներտած “ԱՍՔՄՆԱՄԱՐՁ” , ,ի

ԲԱԺԱՆԱՋՆԵՐՈՒՆ ԶՐԻ